

մնացած տեղեկութիւնքն եւս, որոնք կը վերաբերին այս և այն փորձերին՝ զանազան տեղեր և զանազան անձիւքներէ կատարուած յլնթացս 73—5 թուականաց անդրկովկասի մէջ :

ԲԺՇ. ԱԽԵՏԻՔ ԲԱՐՁՐԱԿԱՆ:

ՄՐՋԻՒՆՔ ԿՐԵՇՆ ԽՈՍՔ Թէ ՈՉ.

Զիայ մէկը՝ որ այս զարմանալի մրջաներուն բարքն իւր հետազօտութեանց առարկայ ըրած ատեն՝ սոցա իրերաց հետ հաղորդակցելու մասին ունեցած ճարպիկութեան եւ ցոյց տուած նշանաւոր հանճարեղութեան վրայ չղարմանայ եւ չներգործուի այս տեսարանէս : Հասարակաց վանդի մը լուրին արագութեամբ կը տարածի անհատներէ բարկացնեալ զարդարկանութեանց մէջ, մինչին այս լորերս տանողներն շատ անգամ մէկ կամ երկու յառաջակարդ պահանորդ մրջիւններ են : Սոցա հաղորդակցութեանց եղանակն անհասկանալի մնացած է մինչեւ ցարք, եւ այս մասին ամենէն աւելի հաւանական երեւցող ենթագրութիւնը սա եղած է թէ՝ ասոնք իրենց փոքրիկ շարժուն եղջիւրներով տեսակ մը գործողութիւն կամ շարժմունք կրնեն : Այսպէս ուտելիք գտնելու եւ շտեմարաններու համար առաջարկաւթեան ելած մրչիւն մը՝ վերաբերին սրբ ուրիշ մրջնոյ մը հանդիպի, երկուքն ալ կանգ կառնուն, քանի մը վայրկեան շարժական եղջիւրնին յիրեար կը բանն, ապա մին իւր բնակարանը կը զառնայ, իսկ միւսն ընթացքը փոխելով ուղղակի գէպ ի առաջնոյն իրեն բեռը գտած տեղը կը դիմէ : Թուի իմն թէ եղջիւրներու իրերաց շփումը պարզապէս տեսակ մը ողջունատութիւն ըլլայ, ինչպէս որ երկու դրացիք կրնան իրարու ծեռք սեղմել, մինչեռ խօսակցութիւնը բերանով կը լլայ : Ըստ Հանտուա ուսուցին, որ անցեալներն յատուկ տեղեկագիր մը մատոյց այս նիւթիս վրայ Յառաւիոյ Հունեան գաւառաց բնապատմական ընկերութեան, մրջիւնք մնչող գործիք մ' ալ ունին՝ որ պիծակներու գործիքին կը նմանի : Արո՞ եթէ դործիք մը ունին, անշուշտ դործածերու համար է այն, եւ թէպէտ սորա պատճառած ծայնն ընդհանրապէս դկալի չէ մարդկային ա-

կանչաց, բայց եւ այնպէս այս ծայնիս աստիճանը բարդացեալ լիզու մ' արտասամերու բաւական կրնաց ըլլալ : Յիշեալ ուսուցիչը բազում սնգամ նշմարիր է, որ՝ խոշոր մրջնոց գումարտակներէն սուվերու նման տկար ծայն մը կուգայ՝ երբ գրգռելու ըլլաս զիրենը : Քանի է որ առ այժմ կը մնայ այնպիսի գործիք մը շինել, որով կարենան լուսի այնպիսի ճամեր՝ որը հասարամարմնը լսելի ֆն, ինչպէս որ անտեսանների ճառագողթը այս նգանական լուսաւոր կը դառնան : այն ատեն թիրեւս գիտուններէն մին կարենայ մըրջնոց սեփնական այլ եւ այլ բարրառաց բարդառապիսն բերականութիւնն ալ ի լոյս հանել :

Սասփ, թիւ 1671.

## ԲԱՐՅՅԱԿԱՆ

ԱՌ. ՍԱՐԵԿ.

Գնացիր հարաւ, դարձար դէպ իմեզ,  
Ոիրտս ի իմինդ առաւ՝ երբ ես տեսայ քեզ.  
Ո՞չ, մեր հին ծանօթ՝ դու բարի եկար,  
Դու մեր բարեկամ և քաջ միիթար:

Դու, թռչնակ սիրուն, ազատ թըլու  
չում ես,

Եւ քեզ հետ գարուն առ մեզ բերում ես,  
Գարնան ես գուշակ, պատուական թըլու

չուն,

Կախիին նախերգակ բնութեան նորոգ-  
ման :

Վանի՛ երջանիկ ես դու քան զմարդ,  
Վոտ կեանքիդ քաղցրիկ ոչ ինչ են մեր

զարդ.

Դու ազատ երգում՝ թռչում՝ ուր կամիս,  
Ուր բազդն հրաւիրում՝ ազատ թռանիս:

Քեզ համար մի է փարթամն և աղքատ,  
Քեզ գանձ դրաւում չէ ոչ խոստում

առատ.

Վանի խեղճ է մարդն, չունի միշտ մի  
կամք,

Խիղճն անսանդորր, գործն անարդար:

Ես հաճոյանալ միայն է մտածում,  
Խնդն խօսում այլ՝ կամքն այլ գործում.  
Բայց թռչնիկ սիրուն, մի է քո նպատակ,  
Հարդել Ըստուծուն բոլորից էակ:

Երա խնամքին ապաստան մնալ,  
Երա օրէնքին միշտ ծառայ գառնալ:  
Դուռ կեղծաւորել երբէք չես զիտում,  
Առւա այս,, ասել՝ երբէք չես մտածում:  
Քոնն արդար է, ամենայն ինչ պարզ,  
Քոնն ի սրտէ է՝ ոչ այլտարազ:

Իցէ՞ արդեօք՝ երբեմն և մեղ,  
Թռուշել աղատ, շրջել ըստ քեզ,  
Երգել զՏէր մեր Հայրենեաց,  
Տօնել գարուն ի վայրս աւետեաց:

ԵՆՈՎՔ ՍԱՐԿ. ՄՈՎՍԻՍՆԱՆ.

Ի Ա. ԵՀՅԵՒՃԻ.

### Ք Ն Ա Ր

Ա.

Տիտուր սրտին նախանձելի ցնծութիւն,  
Ըզեր կոչել արժան դատի մահացուն.  
Դիանս, ընդէր, կամ թէ յինչ միտս, ով մատ,  
Ընդ այս հարցում ունիմ առ քեզ ընդ երկար,  
Քոյդ զարգասիս զեղանի  
Հանել ի ցոյց աշխարհի:  
Պատման ընմատ, ասա լուաց, դուդ անշունչ,  
Ի՛, կամ որով զօրես միշտ տալ մարդկանց շունչ,  
Ո զփորոտիդ մասն ինչ աղեաց պատշաճ լար.  
Կազմ յարդարեաց հնձել նուազս, երգս, յընար.  
Զի բընութիւնն ի քոյդ ձայն  
Չուարթ առնէ զսիրտ համայն:  
Քանի՛ տիտուր սրտից ի ցաւս անըփոփի

Ի մոռացօնս տարեալ սուզ, վիշտ, տաս ըսփոփի.  
Եւ զիմ աւուրս տրտում ցաւոցս ակընկոր,  
Ուրախութեան ցողես անժրեւ մեղածոր,

Զնիբոս ի ցաւրց անփարազ  
Կազուցանել զերծ ազապ:

Ե քեզ զիւցազն, արքայագուն ամենայն,  
Տէր եւ սորուկ վայելեն միրս բընութեան,  
Երիտասարդ ընդ կուսանին յերգի ի խնդ  
Զուարթանան առնուլ կարաւս թինդ ի թինդ,

Ուր ցնծութիւն մինչ ի ճայթ  
Գողցես դառնայ յորոգայթ :

Եւ որ այն սիրտ, որ յերգդ անոյշ ճայնակից  
Զըրաբախէ եւ լընդուսնու յար ի ցինծ.

Զի բո ննչինդ ոչ մի միայն զրանականն,  
Ա լիւ զանբանս զարթուցանէ զամենայն,  
Գողցես ի չու անդ յեղեւը

Երկնապնաց առնուլ մեմ:

Որդ պատմեան ինձ ուստի քո այդ զօրութիւնն,  
Ուրախ ըզսիրտ մարդոյն, զգաստ զգայութիւնն

Առնել համակն մանուլին եւ ծեր թերադիր  
Ի մի բո ձայն, խմբն հանդէս ունկընդիր.

Որդ ուստի զիս անշապադ,  
Ե որ քո սկիզբն, արդեօր վաղ:

Բ.

Ե նըր դու երգակ, զապատախանիսն իմ առ քեղ,  
Կրկնեաց ընարն, եթէ զատոյդն հարցանեա.

Ես իմ որ զմարդ զուարթնոցն առնեմ միշտ հանդոյն  
Մինչ ի ցաւած սրտից թափել գմահաթոյն,

Լզսիրտ զարթոյց յիմ ի լար  
Թելաղըեալ անդաղար:

Խոկիզըն անդ արարածոց մինչ Աստուած,

Տարեց բնութեան հըրաման տայր ի զանգուած  
Գալ եւ կազմել միմի զարդուցս աշխարհի,

Ես առաջին դաշնակ Ոգի հնձեցի,  
Զի մինչ հրաման տայր Աստուած,

Օրհնեկ տային կատարած:

Ուգոյս դաշնակ աստիճանին չափ հարման,

Պերճ յօրինէր սոխակ ի նուազալն զարնան,

Ո մենեցուն թանոց երկնից օդայնոց,

Սա զեղանուակ ողբայր եւ մերթ ի սիրտ խոց,  
Կլեւէցիւ վեր ի վայր

Բնդ արտեւոտին զիւտ պանծայր:

Թութակն եկեալ յունկընդրութիւն նուազին՝  
Ճիշդ ուսանէր եւ զեղանակ սոխակին.